

ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ՊԵՐԱՓ

Օսմաննեան պետութեան մէջ բնաւ կող աղբայինք ՚ի լոյց գիտէին ցարդ որ իրենց պատրիարքական աթոռն՝ Ֆէթիհ Սուլթան Մէհմէմետի հրամանաւ՝ կ. Պօլիս վոխտազրուելէն ՚ի վեր՝ արքունուստ առանձնաշնորհութեամբներ կը վայելէ, որք յատկապէս Պատրիարքական Պէրաֆին մէջ կ'ամ փոխուին: Ահա այսօր, չնորհիւ կերոնական ընդհանուր ժողովոյ որոշման, Ամեն. Ներսէս սրբազնի պէրաթը գրեթէ բոլոր աղբային թերթերը կը հրատարակէն: Անշուշտ ամէն պատրիարքական գահակալութեամբիւ՝ պէրաթնէր չնորհուած, աղբային խորհրդարաններու չորս պատին մէջքանի մը քաղաքագէտ և մենաշնորհ Հայեր անոնց պարունակութեանց վերահասու եղած են և ապա երիխուղածութեամբ դիւնատան ամենէն ամուր և վայելու չափորը պահուած են, իբրեւ աղբային ինքնօրինութեան իրաւանց անգին ու նուիրական գանձեր, սակայն երբէք այսպիսի արքայական հրովարտակներ՝ Ընդհանուր ժողովոյ մէջ կարդացուելէն ետեւ՝ հասարակութեան չէին հաղորդուած: Ուրեմն այս գրեթէ եղական և նշանակութեան արքանի ընթացք մ'է, որ թերեւս այսուհետեւ սովորութիւն գառնայ, գովելի սովորութիւն մը որով տէրութեան պաշտօնակալք Վ. Ն. Սուլթանին կամաց վերահասու լինին և հնազանգին, համայն աղբն իր չափը, իրաւասութիւնըն, յարգն իմանայ և պաշտօնակալք, իր պատրիարքական աթոռին հիմունքը տեսնելու վիճակի մէջ գտնուի և ըստ այնմ գատէ, կը է և շորմի:

Ուրիշ ինչ օր է այս հրատարակութեան շարժառիթն, ամէն Հայ վայն

կարդալով բնապէսքանի մը խորհրդածութիւններ լինելու կը պարտաւորի: Ի հարկ է առանձինն հարցնելին եաւ թէ արդեօք չըստ հինգ գարէ ՚ի վեր արքունուստ չնորհեալ պէտաթիւններն միևնույն ոճն ու տրամադրութիւնները կը պարունակիմն, թէ արդեօք՝ եթէ կան այլայլութիւններ, ասմէք աղդին նպաստաւո՞ր են թէ աննպաստ: Եւ թէ մեր պատրիարքական Գահակալին արդի պէտաթիւն նախորդներուն վրայ առաւելութիւն մը կը պարունակէ արդեօք, Հայն կլսափառուի իր աջայ առջեւ գանհուած ու էրաթին վրայ կեղրունելի իր խորին ու շաղրաթիւնն և անորհանգամներն ըմբռնել, քանի որ անկարող կը գտնուած իր հարցումներուն գոհացուցիչ պատասխաններ տալու, վասն զի նախկին Պատրիարքայ պէրաթինները լցու տեսած չեն, որ բաղդատէ և եղբակացութիւն մը հանէ:

Իրաւի՛ պէտաթին ընդհանուր ոգին և հանգամանկին Օսմաննեան թագին փառացնչանաւոր փայլ մը կը յաւելուն, և Հայ աղդութեան էութեան մէծ երաշխաւորութիւն մը կընծայէն: ըստ որում կրօնից և պաշտապանց աղատութեան, կրօնական թշվատութեան և աղբային ինքնօրինութեան սկզբանց վրայ հիմնեալ են, իրաւունքներ՝ որոց գործադրութիւնն ոչ միայն մեր աղդն այլ բոլոր Օսմաննեան պէտութեան տարբեր տարբեր աղդայնութիւնները կը վայելն ՚ի վաղուց հետէ, մինչդեռ ուրիշ բարեկիրթ եւ աղատասէր համբաւեալ տէրութիւններ գենէ եւս այս թշվատութեան սկզբունքն իսկ ընդունելու կը վարանին և դաւանութեան խնդիրներու մէջ մանելով խիզճ և հոգի կը հարցաւահարեն:

Այս սկզբանց համեմատ, պէտթը կը ճանչէ պատրիարքական իշխա-

նութիւն մը որ Բ. Դրան առջեւ աղդին միջնորդ և պատասխանատու, արտօնութիւն ունի իր իրաւասութեան սահմանին մէջ ամէն ինչ անօրինել աղդային օրինաց համեմատ, արտաքին որ և է միջամտութիւն մերժելով, և ժագրիբներ ներկայացնել իրական իշխանութեան(1) մասին, որոց պարտու պատշաճ յարգն ու գործադրութիւնն ըստ պիտի զայտուին: Աւքեմն Հայն ոչ մի այն պէրաթին ուժով իր կրօնն անարգել գաւանելու իրաւունք ունի, իր եկեղեցւոյն օրինաց Աւ արարողութեց համեմտու այլ և իր աղդային և կրօնական գործոց վարչութիւնն ըստանձնել, հաստափեալ ընդունաց համաձայն: Այս ընտրական օրինաց մարմինն Սահմանադրութիւնը լինելով վեհ: Սուլթանը վերստին կը հաստատէ զայն իր բարձր հրամանաւ, ինչ կ'ըսենք, զայն կ'անուանէ և կը պահանջէ որ ըստ այնու տնօրինուին աղդային գործերը: Այսուհետեւ պէրաթը կը յիշաւակէ մի առ մի այն արտօնութիւններն զօր կը վսիկեն եկեղեցական հաստատութիւնը, կալուածք և վանորէք և կրկին կրկին կը պատուիրէ տէրութեան պաշտօնակալաց որ այս իրաւունքը յարգեն, արդարութիւն հատուցանեն և երբէք Ա. Պատրիարքին պաշտօնին վերաբերեալ գործոց ըստ խառնուին և ըստ հակառակին:

Ա. հա այս է համառօտ իմաստն պատրիարքական պէրաթին զոր ամեն Հայ յարգելու պարտաւոր է: Թերեւս գտնուին այնպիսիներ որ աղդային իշխանութիւնը տարբեր տեսութեամբ

(1) Ա. յօպէս կը հաստատուի Աղդ: Պատրիարքաւոնիք քաջարային խնդիրներու մասին՝ աեղեկալու համար ունեցած նախկին իրաւանց բարձումը: մինչդեռ յուսակէ էր որ Ամեն: Ս. Պատրիարքն այս իրաւունքը վերահաստատելու միջները զայն ըստին ըներ:

նկատելով՝ տարբեր տեսաւ որութիւններ ընդունած են: Ի հարկէ անոնք որ ստվոր են այս իշխանութիւնն միշտ սեղմեալ, մշտ տկար, միշտ աննշան երեւակայել ու հրատարակել, որպէս զի իրենց անձնական կարեւորութիւնն ու կացութիւնն ի մեսս ազգին բարձրացնեն՝ տհաճութեամբ պիտի գիւտեն արտօնութիւններ որ իրենց կարծիքն ՚ի գերեւ հանելով, զարմանալիք փառասիրական նպատակներու կը հակառակին: Աւստի պիտի ջանան անսնց անգործադրութեան մէջ յոյ և միշտ թարութիւն գանել, փոխանակ աղդային իշխանութեան սատար գտնուելով փառաւորուելու: Անոնք որ աղդային իրաւասութեան մասին աւելիք բարձր, աւելի մեծ գաղափարներ ունեն, թերեւս վշատին որ իրենց ակընկալութիւններն մասսամբ ՚ի գերեւ կ'ենեն և յուսարեկ աղդային գործերէ կ'ընկրկին: Խակ դաս մը մարդիկ՝ որ օրինաց գրայն և գործադրութեան մէջ եղած տարբերութիւնը նկատելով անտարբեր կը մնան որ և է իրաւանց մեծապէս կը սիսակին, ըստ որում իրենց պաշտօնն աղդային շրջանին մէջ կը մնան: Օրէնք, արտօնութիւն, իրաւունք որ կը տրուին մարդոց գործադրուելու համար է, և երբ անգործ մնան՝ յանցանքն օրինաց չէ այլ պարապանց անհամաներու՝ որ օրինաց մէջ ինքնաշարժէ կարողութիւն մը կ'երեւակայեն: Սաէսպ ըսած ենք և վերստին կը կրկնենք որ գեռ եւս մեր կացութենէ, մեզի տրուած արտօնութիւններէ օգուտքաղել չդիսնալէն զատ՝ ոչ միայն անոնց անգործադրութեան այլ կարըստեան պատճառ կը դառնանք: Եթէ աղդն ՚ի վաղուց ստացած իրաւունքն արիութեամբ պաշտպանելու գիտութիւնն ու կարողութիւնն ունենար՝ այսօր մէծագոյն իրաւանց ակրացած պի-

տի լիներ : Մեր ամենուն պարոքն է ուրեմն պոշտապահնել արքունուսուստ շը- նորհեալ արտօնութիւններն և ազգա- յին օրէնքն ամեն յեղակարծ պատահ- մանց դէմ . և ասաար կանդնիլ ազգա- յին օրինաւոր իշխանութեան որ միայն բոլոր Հոյոց բարոյական աջակցու- թեամբը կարող է զօրանալ և յայտ- նապէս յօդուտ ազգին գործելու սափի- սպուին :

ԱՐԵԽԵԼԵԱՆ  
ՄԱՄՈՒԼ

---

ՄԱԱԿԱՆՔ ԵՒ ԹԱԻԽԱԲՈՐ

Ոսւսիս լայնածաւալ աէրութեան մէջ թէ բազմաթիւ ազգեր կան եւ թէ գաւանութեան կողմէն շատ բա- ժանումներ : Որչափ որ Ռուսիս աէ- րութեան գլխաւոր նորատակն է ամեն ազգեր , լեզուներ , գաւանութիւններ ՚ի մի ձուլել , ըստ կտակի Մեծին Պետ- րոսի . բայց կան տակաւին նոյն իսկ ազգու Ռուս եւ Ռուսախօս հերձ- ուածներ , որոնք Ռուսիս եկեղեցւոյ դաւանութենէն արտաքոյ նոր գաւա- նութիւններ ունին , եւ այն բաժա- նումներն որչափ որ հալածանքներ կը- րած են և կը կըն , գարձեալ կը յա- րատեւեն իրենց ընթացքին մէջ : Այս հերձուածներն շատ են , բայց մէնք երկուքին վերսոյ միայն համառօս տե- ղեկութիւն պիտի տանք , որոնք շատ հետաքրրական են և շատերուն գրե- թէ անծանօթ , ինչպէս որ անծանօթ են Ռուսասաանի անդնդախօսր ծոցին մէջ գտնուած բազմաթիւ ազգայնու- թեանց ցեղական եւ բարոյականու- թեան կեանքն ու կենցաղն :

Այս երկու բաժանուածներն են Մալականք , (կաթնակերպ) և Պուխաբօք , (հոգւով մարտնչողք) : Սոքա Ռուսիոյ եկեղեցիէն բաժնուեցանայի ժամանակի երբ 1654 թուականին , Ալեքսի Սի- խայէլսլիցի հրամանաւ , Նիկոլ Պատ- րիարքին Վինօդ կազմեց և սկսաւ Ասո- ուածաշունչն և Եկեղեցւոյ արարողու- թեան գրեերն քննութեան առնուլ և սրբագրել :

Սոյն հերձուածներն , որ զիրենք Ստարլ վերջի կ'անուաննեն , այսինքն հնա- ւանդ հաւատոյ հետեւողք , սաստիկ կերպիւ ընդդիմացան և ամենեւին ը- կամեցան ընդունիլ Պատրիարքի սրբ- բագրութիւնն , պնդելով , որ արարո- ղական գրքերու մէջ վասիստութիւն- ներ մատած են , և այս տեղէն յառաջ եկաւ բաժանուածն կամ հերձուածն : Մեծն Պետրոս ջանաց Ռուսիոյ տիրող եկեղեցւոյն հպատակեցնել բայց հո- լածանաց սաստիկ միջոցներն անօգուտ եղան և հերձուածն զօրացաւ :

Նիկողայոս Կոյորն ևս Մեծին Պետ- րոսի փորձն փորձեց և հզօր ընդդիմա- զրութիւն տեսնելով հերձուածողաց մեծ մասն աքսորեց Անդրկովկասեան երկիրներն , որպէս զի տառապանքէ և չբաւորութենէ ատիպեալ հպատա- կին իշխող եկեղեցւոյն : Սակայն նոքա- ման տառապանք , բայց , մերկու- թիւն , մուրացկանութիւն և թափա- ռականութիւն յանձն առին և ամե- նեւին ըշեղեցան իրենց ընթացքէն : Սոյն աքսորականներն այն ժամանակէն ՚ի վեր բնակութիւններ հաստատած են Անդրկովկասեան երկիրներու մէջ և կը յարատեւեն իրենց գաւանանքին վերայ :

Մալականներն գրեթէ Ռուսիոյ Քուաքրներն են . Ռուսիոյ եկեղեցւոյն ծէսերն եւ արարողութիւններն չ'են ընդունիր , խանդարետլ կարծելով .